

493

1

p-43

Տ Ի Ե Ձ Ե Ր Ք

17 JUL 2000

Ո Ի

# ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ



Ի. ԹԷՆԷՆ ՀԱՏՈՒԱԾ ՄԸ

ՄԱՐԿՈՍ-ԱՐԵՎԷԻԾՍԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄՈՎ



ԹԱՐԳՄԱՆԵՅ՝ Ե. Գ. Մ.



1911

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ Յ. Գ. ՓԱՍՏԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ, ՄԵՄ ԵՈՐ ԽԱՆ, ԹԻԻ 55

Կ. ՊՈԼԻՍ

1

Ք-43

43

Տ Ի Ե Ջ Ե Ր Ք

Ո Ի

# ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ



Ի. ԹԵՆԷՆ ՀԱՏՈՒԱԾ ՄԸ

ՄԱՐԿՈՍ-ԱԻՐԵԼԻՈՍԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄՈՎ



ԹԱՐԳՄԱՆԵՑ՝ Ե. Գ. Մ.



1911

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ, ՄԵԾ ՆՈՐ ԽԱՆ, ԹԻՒ 55

Կ. ՊՈԼԻՍ

01.06.2013

493

Տ Ի Ե Ջ Ե Ր Ք

Ո Ւ

Փ Ի Լ Ի Ս Ո Փ Ա Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը



Ի. ԹԷՆԷՆ ՀԱՏՈՒԱԾ ՄԸ

ՄԱՐԿՈՍ-ԱԻՐԵԼԻՈՍԻ ՎԵՐՈՒԲԵՐՈՒՄՈՎ



Մ Ո Ւ Տ Ք

Ո՛ մտոյ իմացական եւ վճարեալ, բնօրինակ  
կամ գրուած ու բարգմանուած է այս գրքը  
բէ կարդաա ու ետեւիս՝ կրնաս սփո-  
փիլ: Թ.Գ.Մ.



Ա.



63408.67

Ե

րը ընդհանուր աշխարհակալութիւնն ու մեծ  
պետութեան հաստունն աւերեցին ջնջեցին՝ երկրի վրայ  
և հոռմէական կայսրութեան մէջ՝ ընտանեկան կենցաղն  
ու բնավայրը, բարքերն և ազատութիւնը, մարդ՝ փակ-  
ուած կաշկանդուած անդարմանելի անկումի մը մէջ և  
անել թունակալութեան մը ներքե՝ թողուց ամէն յոյս

երկրաւոր և դարձուց իր ճիգն այլուր: Մտածութիւնը միայն դեռ ազատ կը կենար, և կրօնքներու խառնուրդը, Արեւելքի բացումը, ցեղերու հաղորդակցութիւնը, փիլիսոփայութեանց փոխանակութիւնը՝ կը հասնէին սնուցանել զայն և ընդարձակել: Այսպէս ընդարձակուելով՝ մտածութիւնն հասաւ ժամանեց տիեզերականին ու խնդրեց երկնային աշխարհէն գերագոյն բարին: զոր կը զլանար իրեն երկրաւորը: Մարդն՝ որ երբեմն հայր ու քահաճացի էր՝ եղաւ կրօնաւոր ու փիլիսոփայ, և մխիթարուեցաւ իր թշուառութեանց վրայ անհունին վերհայեցումով: բայց անձնիւր ոք ժամանեց հոն իր շաւիղովը: Մինչդեռ ժողովուրդը, ինքզինքը տուած տեսլեանց և աւանդութեանց, առասպելներու և մտային յափշտակութեանց մէջ կը փնտռէր գերբնական աշխարհին մուտքը, քանի մը իմաստասէրներ՝ ամրացած հին գիտութեամբ և յունական իմաստութեամբ՝ ձեռք կը բերէին՝ բնական աշխարհի և մարդկային չօրութեան յղացումին մէջ՝ բուժումն իրենց տխրութեանց և նեցուկն իրենց առաքինութեան: Այս իմաստասէրներէն մին՝ դիպուածով մը թագաւոր եղաւ, և ցոյց տուաւ գծած վատթարած մարդոց, որ յուսահատ կամ մոլեռանդ էին, թէ որպիսի՝ կըլլայ ստոյիկեանի մը հոգին:

Թագաւոր ըլլալ, ի՞նչ տխուր աստիճան այսպիսի հոգիի մը համար: Վասն զի՝ իրարու հաւասար «մարգիկ» գէթ կըրնան պահել անձնուրացութեան և համարձակութեան քանի մը նշխարներ. անոնք պէտք չունին հաշուելու, ոչ ալ շողոքորթելու. անոնց բարեկամութիւնը կըրնայ ըլլալ ճշմարիտ, զոր չեն կըրնար ապականել ո՛չ երկիւղն, ո՛չ փառասիրութիւնը վերահաս: Բայց թագաւորի մը, որ օրէնքով հասած է բացարձակ իշխանութեան, շողոքորթներէ ու վարձկաններէ զատ ի՛նչ ընդ առաջ կընէին: Եւ աստոնցմէ ի՛նչ կընծայուէր իրեն՝ եթէ ոչ ստութիւններ ու վատութիւններ: Այսպիսի չըջականեր

ունեցաւ Մարկոս-Աւրելիոս ալ, և ունեցաւ՝ առա՛տ առա՛տ՝ իր շուրջն իր քովը, մինչև իր ընտանիքին մէջ: Ինք կառավարել կը կոչուէր աշխարհ՝ մը՝ որ անկումի մօտ էր.— կը վերադառնար երկար ուղեւորութենէ մը, սպառած՝ ազատելէ ետքը պետութիւնը բարբարոս ազգերէն ու ապստամբութենէ, և կուտար ութամեայ բացակայութեան համարը. տեսաւ հոն ժողովուրդ մը՝ որ շնորհապարտ ձեւով մը նշանացի կը պահանջէր իրմէն ութ ոսկի սկուտի գոնգիարոն մը: Հիւանդ ճամբայ ելաւ Մարկոմաններու դէմ, և չգտնելով պատրաստ զինուոր՝ վաճառեց իր պալատին բոլոր գանձերն՝ ի պէտս ծախուց պատերազմի, մինչ խօլ ա՛բոխը կըստիպէր իրեն որ իր հետ տանի մոգերու և քաղզէացիներու ջուրի մը: Յորդորեց զինուորներն հաւատարմութեան և քաջութեան, և Յազիգք՝ յետ դաշինքի՝ յանձնեցին իրեն հարիւր հազար դասալիք. իր լաւագոյն զօրավարն Աւիտիոս կասիոս մատնեց զինքը. իր մարտընկերը Վերոս՝ թաթխուած թմրած էր անառակութեանց մէջ. իր տղաքը մեռան, իր կինը վատահամբաւուած կամ վատագործած էր, իր որդին և ժառանգորդը, կոմոզ, պիտի ըլլար մարդասպան մը, հրէ՛ջ մը: Ինք իր շուրջը կը նկատէր ու կը տեսնէր մարդոց նուաստանալը, ամուսնութեանց նուազումը, բնակչութեան պակսիլը, գետիններու խողանանալը, նանրապաչտութեանց ձարակիլը, արութեանց անհետացումը, հասարակաց բարւոյն սիրոյն խափանումը, ու չէր կըրնար՝ իբրև մատնաւոր անհատ մը՝ ունենալ այս չարիքը մոռնալու կամ անտեսելու իրաւունքն և կամ անոր մէկ մասնիկը միայն կրելու մխիթարանքը. վասն զի թագաւոր էր, ու իր աստիճանովը ստիպուած էր տեսնել զայնս բովանդակութեամբ և անդադար, նկատել անոնց անվրէպ հետեւանքն աղէտալի, զուր ջանալ դարմանել անոնք, գիտակցիլ իր անկարողութեան, և մարտընչել միշտ՝

յաղթուելու համար մի՛շտ. «Եթէ սիրտիդ ցաւէն մեռնիս անդամ՝ ըրածնուն պակաս բան մը չպիտի ընեն», կըստէին իրեն: Եւ այլուր՝ «տկարամիտ արարածներ են այն քաղաքագէտները, որ փիլիսոփայութիւն կը գործածեն. տղա՛յ միտքեր»: «Պղատոնի հասարակապետութենէն բան մի՛ յուսար. քիչ մը բարիք, որչափ ալ քիչ ըլլայ, բաւ համարէ զայն քեղի»: Այս քիչ մը բարիքն էր վեր բռնել պետութիւնը, որ ջլատուած էր աղէտներով ու մոլութիւններով, որ խորասուզուած էր երկրաշարժներով, աւերած՝ ողողումներով, սպառուած՝ մահերով և պաշարուած՝ բարբարոսներէ: Չունենալով ո՛չ ատողութիւն, ո՛չ զինուոր՝ կը ձմերէր Գերմանիայի մէջ՝ գերիներու վալձկաններու նորաժողով սուսերամարտիկներու հետ, ճահիճներու և ձիւներու մէջ, անցնելով գետերու ստոյգներէն, հալածուած նենգաւոր յաղթեալներու ապստամբութիւններէն, կրկնեալ ու բազմակրկնեալ ասպատակողներու յամառութենէն, ապականեալ զեղծեալ բանակի մը ազանութենէն, անլսելի ի Հոռոմ, իր սիրտին և սկզբանց հակառակ ստիպուած սպանել ու աւերել, տխրացած իր յաղթութեանց վրայ. «Արդ մը կը փառաւորուի ճանձ մը բռնած ըլլալուն վրայ, ուրիշ մը՝ նապաստակ մը, ուրիշ մը՝ կինճեր, միւս մըն ալ՝ արջեր, այլք՝ Սարմատներ»: Ո՛չ փառքի սէրը, ո՛չ յաջողուն հաճոյքը, ո՛չ փրկութեան յոյսը, ո՛չ պայքարին թափը, ո՛չ ալ գործելու ախորժակը, ասոնք չէին զինքը բռնողները, այլ միայն խղճմտանքը. անյոյս նաուզիղի մը նման կը վարէր իր նաւը՝ գիտնալով նաև որ պիտի ընկզմէր ան: Այն ժամանակներն իրրև մարդ ապրիլը դժուարին էր արդէն, իսկ իբր ինքնակալ ապրիլ՝ ո՛հ կարի՛ ևս դժուարին: Ու վերջապէս մեռաւ Գերմանիայի մէջ իր պաշտօնին գլուխը, վրանի տակ՝ 58 տարեկան՝ աննուագելի կորովի մը մէջ: Պահեց պետութիւնը դաւաճանութեանց և բարբարոսներու դէմ, հակառակ քա-

ղաքացիներուն և թշնամեաց, հակառակ ժողովուրդին անզգայութեան, իր ընկերին մոլութեանց, իր զինուորներուն վատութեան: Հրաժարեցաւ հաճոյքներէ, պերճանքէ, չափաւորեց իր իշխանութիւնը, դիմադրեց խուժանին, յարգեց ծերակոյտն ու միշտ գործեց ըստ իրաւանց և արդարութեան: Աւելի մարդասիրական ըրաւ օրէնքը, պաշտպանեց ամբաստանեալը, տղան ու գերին զրպարտուեցաւ և հակառակուեցաւ: Վաճառեց իր պալատի կահ կարասիքն և զիւր քաջուեցաւ. ի դալձին՝ գաւառներու տուրքը 46 տարի յետաձգեց: Իր վարդապետութեան հակառակ փիլիսոփաներուն համար հաստատեց դպրոցներ, և թողութիւն շնորհեց ապստամբողներուն, որ կուգէին բառնալ իր և իրեններուն կեանքը: «Կըսէք ինձի որ մէջտեղէն վերցունեմ զինքն յապահովութիւն իմ որդւոցս. թո՛ղ մեռնին որդիքս, եթէ Աւիտիոս անոնցմէ աւելի սիրուելու արժանի է, եթէ պետութեան օգուտը կը պահանջէ որ կասիոս ապրի մանաւանդ քան Մարկոս-Աւրելիոսի որդիքը»: Եւ կասիոս պատահմամբ սպաննուելով՝ խնդրեց ծերակոյտէն որ խնայէ դաւաճանները. «Թո՛ղ չպատժուի ոչ մէկ ծերակուտական... Թո՛ղ պատգամաւորք զան... Թո՛ղ ետ տրուին յարքունիս զբաւեալ ինչք... Թո՛ղ հարստանան անոնք՝ ազատ երկիւղէ և ուղած վայրերնին թո՛ղ երթան: Հա՛րք համագրեալք, դժուարին ողորմածութիւն մը չէ ներել որդւոցն և կանանցն անոնց՝ որ մեռած են, ո՛ւր էր թէ կարենայի անոնցմէ մէկ քանին ի կեանս դարձունել իրենց գերեզմանէն»: Մարկոս-Աւրելիոսի ողորմածութիւնը, բարութիւնը, գորովանքը կը բղիւնէին ատուի նման, և կը բղիւնէին ուղղակի ակէն, սիրտէն. ստոյիկեան դժնեայ վարդապետութիւնն ո՛չ երբէք չէր նուաղեցունէր իր մարդասիրութիւնն՝ և քաղցրութիւնը կը սիրէր սիրելը. իր մտածութեանց յառաջարանն երախտագիտական զեղում մըն է. մանրա-

կըրկիտ ու սրտաշարժ խնամքով մը կը թուարկէ հոն իր ծնողքէն ու վարժապետներէն առած բարիքը . մինչև վերջը մնացած էր անոնց խորհրդակիցը, բարեկամը, երախտաւորեալը, մեծարողը: Փիլիսոփայութեան ու քաղաքականութեան բարձունքէն՝ կիջնար ընտանեկան ծոցը՝ մօր մը շնորհակալութեամբն և նրբասրտութեամբ . ուշադիր իր աղջիկներուն մանրիկ հոգերուն՝ բոլորովին զբաղած իր սիրունիկ սոխակներուն գորովին ու թոթովանքին» — «Ահա հասան, կը գրէ, ամաբային տաքերը . բայց մեր փոքրիկներն ո՛րչափ առողջ են, կարծես զարնան եղանակին մէջ կը վայելինք մաքուր օդերը» — Ըստ այսմ՝ ինք ունի վիրաբիւրոսի սիրտն ու մեծութիւնը — իր մտածութեանց մէջ չիկայ ուռուցիկ կամ չոր ցամաք ոչ մէկ բան . հոն ստոյիկեան սրամաբանութեան բոլոր դժնիկներն անհերոյթ եղած են . հոն չես զգար հրամայող ու դատան եղանակ մը, իր առաքինութեան մէջ առաձգեալ կամ նորանշան բան մը չես գտներ . կըզգաս անոր ազբիւրը: Կանթեղին լոյսով իրիկունները գրուած այս վճիռները, որն ի Գուատո բանակին մէջ, որը ծերակոյտէն ելնելու ատեն, ամէնն ալ արտադրած են մեծ գործ մը կամ վսեմ զրուցուածք մը . անոնք կը կրեն իրենց ծագումին և արդիւնքին զրոյժը . կը տեսնես անոնց ծնանիլն ու ներգործելը: Անոնք՝ Բասկալի գործերուն նման՝ օրագրութիւն մըն են, բայց առողջ հոգիի օրագրութիւն մը: Երկա՛ր երկա՛ր խմած է հոն՝ ոչ թէ յափշտակութիւնն, յուսահատութիւնն, այլ զիւցաղնութիւնն և խաղաղութիւնը: Հակիրճ, սաստիկ, ճշգրիտ, պայծառ, անոնք՝ զսպուած եռանդի մը խղճուկ աղաղակներն են, և կը ցուցնեն հոգին մեծ բանաստեղծի մը որ՝ աչքը վսեմին սեւեռած՝ տէրն է ինքն իրեն, և՛ հիացումով խոսված՝ հազիւ կարտաբերէ քանի մը բեկբեկ խօսքեր դաշն ձայնով . «Այս մեծ քաղաքին քաղաքացի ապրեցար, ո՛վ մարդ, երեք կամ հինգ տարի՝ այդ կա-

րեւորութիւն չունի . կարեւորն էր ապրիլ օրէնքին համեմատ: Ի՞նչ սոսկալի բան է քեզի համար թողուլ քաղաքը՝ գերեզմարեալ ոչ թէ բռնաւորէ մը կամ անիրաւ դատաւորէ մը, այլ բնութենէն որ մուտ տուաւ քեզի հոն, ինչպէս դերակատար մը զոր կարգավարը կարձակէ ու կը յաջորդէ: Հինգ արարուածները չըսի, այլ միայն երեք արարուածները: — Եւ աղէկ ըսի . բայց կեանքի մէջ՝ այս երեքն ամբողջ խաղաղութիւնն են: Գնա՛ ուրեմն ընդոյր հոգիով մը, վասն զի քեզ արձակողն ընդոյր է»:

Բ .

Ի՞նչ է ուրեմն այն հօր մտածումն՝ որ կազմած է բովանդակ այս առաքինութիւնն և հաստատ բռնած է բովանդակ այս վարքը: Միակ գաղափար մըն է ան, գաղափարը բնութեան . Մարկոս-Աւրելիոսի աչքին՝ աշխարհն չէ բնաւ շեղ մը արարածներու, այլ մի միակ էակ մը: Չիկա՛յ բնաւ դէպք մը, որ չձգէ իր ետեւէն ու իր առջեւէն այն անհուն և անլուծելի շղթան՝ որ կերկարի ժամանակաց մինչև երկու սպառուածները: Չի՛կայ բնաւ տարր մը՝ որ կցորդուած չըլլայ մեծ տարածութեան սահմանաձայրերուն հասնող անհուն և անեղծական պարունակին: Ամէն էակ և ամէն փոփոխութիւն իրարու կը վերադարձնի, և անհնար է որ թել մը խզի ու մեծ ցանցը չաղդուի անկէ: Այսպէս՝ բովանդակ տիեզերք կենդանի անհատ մըն է ինքնակաց ինքնափութիթ, որ կարտայայտէ՝ իր յառաջագայեալ ու տեսանելի ձեւերովն՝ յառաջագայող և անտեսանելի օրէնքը, որով հաստեալ կը կենայ: Միջոցին տարածութենէն կեանքին, կեանքէն զգայութեան, զգայութենէն մտածումին տրամադրուած է կարողութեանց դասակարգ մը.

որուն առաջինը ձայն կուտայ երկրորդին ու երկրորդը կը հարկադրէ առաջինը՝ զօրուած իրարու ինչպէս տունկի մը ծաղիկը, պտուղը և կուտը. պէս պէս վիճակներ, որ կը յայտնեն մի և նոյն գօրութիւնը, իրարու ետեւէ եկած խօսքեր, որ կարտայայտեն մի և նոյն դադափարը: Մի միակ կենդանի մըն է ան որուն գործերն են զէպքերը, որուն անդամներն են էակները: «Մի միակ գոյացութիւն մըն է ան՝ հազարաւոր անջատ մարմիններու բաժնուած, մի միակ հոգի մը՝ պարագծուած հազարաւոր բնութեանց: Արուեստական շունչ և ոգի մըն է, իմացական հուր մը՝ որ ձեւամուտ կըլլայ ամէն բանի մէջ, որ կը նոյնանայ ամէն բանի, որ կանոնաւոր ընթացքով մը կը ծնուցանէ ամէն բան» . Աստուած մը նախատես ու կարգաւորիչ, տեսակ մը «բուն սերմնական» և ներգործական, որ բունած է նիւթին մէջ և կը կենդանագործէ զայն յարածիր:» Առաջին ստոյիկեաններու միջոցով տառօրէն առնուած բոլոր այս տեսիլները՝ Մարկոս-Աւրելիոսի համար տեսիլներ են միայն: Նա կառաջադրէ միայն թէ աշխարհս միակ մըն է, ու օրէնքի կարգ մը կը կառավարէ զայն . և այդ կարգն ունի բանականութեան մը ներդաշնակութիւնը<sup>(1)</sup>: Եւ ասոր վրայ՝ որպիսի՝ տեսարան . տիրութիւնն և զգուանքը միայն միտքի սխալ տեսութիւններ էին, միտքի՝ որ կանխապարզած է մանրամասնութիւններով և անտես ըրած է նկատել թուանդակը: Ամէն ինչ բարի է, ամէն ինչ գեղեցիկ է: Ո՞վ կըրնայ ստանանել այն ստեղծող և միակ բնութեան, որմէ դուրս բան մը չիկայ: Ո՞վ կըրնայ դիմադրել իր ճգանց, որոնցմէ դուրս չիկայ ուրիշ ճիգ: Ո՞ր գեղեցկութիւն չնուազիր այն խաղաղական ու անսպառ գօրութեան

(1) «Հիւլէ կամ նախախնամութիւն, նախ առաջադրել պէտք էի որ դուն մասն ես բնութեանէն կառավարուած ամբողջի մը»:

հանդէպ, որուն կշռեալ ճգունք անդադար ի լոյս կը բերեն արարածոց յաւերժական ալիքն և որ միապէս կը պարզուի այդ ալեաց բղխմամբն ու բախմամբ: Ո՞վ ինքզինքը թափանցուած չըզգար հիացումով և ուրախութեամբ, ի տես այն զանխուլ այլ կենդանի կամքին՝ որ հաստատուն կը բռնէ ու կայլակերպէ էակները, որ կը յաղթանակէ զայնս նորոգելուն և յաւերժացունելուն ատեն և որուն բոլոր ընթացքը տիեզերական բանին արդիւնքն է: Ի՞նչ պէտք են ինծի այն կարատ մտածութիւնները բիւրաւոր, որոնցմով միտքս կըզբաղի զիս շըրջապատող հաստածներուն . մի միակ մտածում մը ամբողջական ու ճշմարիտ է, բնութեան մտածումը, և միւսներն այնչափ արժէք ունին որչափ կցորդ են անոր: Ուրեմն պէտք է որ մի միակ մտածում մը ունենամ, ինչպէս մի միակ մեծ էակ մը կայ, և հարկ է ինծի անոր կապել մնացածը . պէտք է ինծի դուրս ելնել իմ անձիս անձուկ շրջափակէն ու նկատել տիեզերական աստուածը, որուն մէկ անդամն եմ, ու պէտք է գործեմ և ապրիմ ըստ այդ ըմբռնումին . իմ անձս չէ գոր կը սիրէ նա, այլ բովանդակը . ուրեմն պէտք է որ ես ալ սիրեմ բովանդակը և ոչ թէ զիս, իմ անձս: Ինք ոչ թէ ստեղծեց մի միակ մարդն առանձինն, այլ մարդոց հասարակութիւն մը, որ իրարու կցորդուած են ընկերական բընազգներով և միևնոյն բանականութեան ստացումով . ուրեմն առանձինն իմ էութիւնս չէ՝ որուն պարտիմ սպասարկել, այլ մարդոց ընկերութիւնը՝ ոչ որպէս զի գովեն զիս կամ սիրեն զիս կամ գնահատելով իրենց կարծիքն և կամ ակնկալութեամբ վարձուց, այլ վասնզի ստեղծուած եմք իրարու օգնելու համար («ձեռաց, ոտքի և արտեւանունքի նման») և վասն զի իմացականութիւնն ինքն իրմէն իսկ կառնէ բնութեան հակումն, ինչպէս ջուրը կը հետեւի գետինին զառ ի վայրին: «Ինչ որ օգտակար է մեղուաց պարին, օգտակար է նաև մեղուին:

Դուն քեզի հաճոյք և դիւր մը ըրէ ընկերասիրական գործէ մը միւս ընկերասիրական գործի մը անցիլը՝ խոկալով Աստուծոյ վրայ: — Այս համակերպութեամբ՝ բնութեան նմանութիւնն առբերող բանականութիւնը՝ կը մասնակցի բնութեան վեհաշնորհութեան: Բանականութիւնը ներգոյ աստուած մըն է՝ մասն տիեզերական մեծ Աստուծոյն՝ անոր պէս օգոստափառ՝ լոյս մը նուիրական՝ գինքը պահող մտեղէն ամանին մէջ կիսովին պարածածկեալ, որ միայն ինքն է արժանին փափագելու և պաշտուելու: «Եթէ մարդկային կենցաղին մէջ գտար արդարութենէ, ճշմարտութենէ, բարեխառնութենէ, արիութենէ լաւագոյն բան մը՝ բոլոր հոգւովդ դարձի՛ր անոր և վայելէ զայն, ըստ որում գերագոյնն է ան: Բայց երբ չգտար լաւագոյն բան մը քո ներսդ գտնուած աստուծմէն աւելի, որ յարմարադրուած է քո կրիցդ հետ, որ կը սրբագրէ քո մտացդ ցնորքը, որ զգայական ազդեցութիւններէն զերծած է, որ կը հպատակի սրբոց և որ կը խնամարկէ մարդոց. անկէ զատ՝ միւս ամէն բան եթէ երեւցաւ քեզի համեմատաբար փոքր և նկուն՝ ուրիշ ոչ մէկ բանի պէտք չէ քեզի տեղի տալ քու հոգիիդ մէջ»: Մի՛ միակ կատարեալ էակ կայ, որ է բնութիւնը. մի՛ միակ կատարեալ կեանք կայ, այն կեանքն ուր բնութեան կամքը մեր կամքը կը դառնայ կըլլայ:

Մի միակ կատարեալ մխիթարութիւն կայ,՝ զոր դարձեալ բնութիւնը կուտայ. «Ապրիլ սրբոց հետ համաձայն. և այն մարդը կապրի համաձայն սրբոց հետ, որ կընծայէ անոնց՝ անոնց վճիռներէն զո՞ հոգի մը:» Իմ վիշտս և ուրախութիւնս մտմտալու արժանի բաներ չեն. ամէն բան ընկղմած է անհուն բնութեան զաղափարին ներքեւ. նա՛ միայն գոյ ըլլալու իրաւունք ունի. ու ես զայն արտայայտելու և կատարելու համար միայն կը կենամ աշխարհի վրայ. դիմադրել անոր, տրտնջել տղայական յիմարութիւն է. անոր ճգանց համակերպե-

լուս համար միայն բանաւոր մարդ մըն եմ. «Աշխարհ կը ձգտի ու կը փափագի պատահածին. պէտք է ուրեմն ըսել աշխարհի— քեզի նման կը ձգտիմ ու կը փափագիմ»— «Այսպէս ըլլալով իրերու կարգն՝ իրենց իսկ բնութեան բերումով՝ պէտք էր անպատճառ որ այսպէս ըլլար. հակառակն ուզել՝ ուզել է որ թզենին թուզ չիտայ.» — Ա՛լ չեմ կըրնար ինծի պատահած չարին դէմ կքրիլ՝ երբ ալ կը տեսնեմ որ՝ բովանդակ տիեզերքին համակարգութեամբը՝ այդ չարն ի յաւիտենից իմ ճակատագիրիս կապուած էր և զայն մէջտեղէն վերցունելու համար՝ պէտք էր վեր ի վայր ընել տիեզերական օրէնքն ու համակարգութիւնը: Չեմ կրնար իմ անծիս չարիքին համար վշտահարիլ՝ երբ նշմարեմ ու խելամուտ ըլլամ որ ան ինծի վիճակուած էր բարի բնութենէ մը և ըստ այնմ օժանդակող մըն էր աշխարհի լաւութեան: Ան՝ պատահար մը չէ, վասնզի հարկաւոր է. ան՝ չարիք մը չէ, վասնզի բարիք մը կը բերէ: «Ինչ որ կըլլայ կամ պատահել կերեւի արեգակին տակ՝ շատ բնական ու սովորական է այնչափ որչափ վարդը գարնայնի և միրգերն աշնայնի. այս կարգին կը վերաբերին՝ հիւանդութիւնը, մահը, չարախօսութիւնը, դաւաճանութիւնները, և ամէն ինչ որ կուրախացունէ կամ կը տրտմեցունէ անմիտները ու «ընդունէ՛ մահն որպէս բնութեան կամեցած բաներէն մին...» — Նոյն ինքն բարիք մը իսկ է, վասնզի ժամադէպ է տիեզերքի համար, վասնզի սպասարկողն է անոր և վարիչ» — խուսկի շատ հատեր միւսնոյն սեղանին վրայ դրուած ըլլալով մին շուտ միւսն ուշ կիցնայ, և այս բանին մէջ բնաւ չիկայ տարբերութիւն մը.» — Ինչ որ քեզի կը պատշաճի, ո՛վ աշխարհ, կը պատշաճի ինծի ևս. ինչ որ ժամադէպ է քեզի համար, ինծի համար ալ ո՛չ ուշ ո՛չ կանուխ է նոյնպէս: Ամենայն ինչ, ո՛ր բնութիւն, քու եղանակներուդ բերածէն պտուղ է ինծի համար. ամէն ինչ քեհնէ

կուգայ, ի քեզ է, և առ քեզ կը դառնայ. ոմն կըսէր երբեմն, ո՛վ սիրելի քաղաքդ կեկրօսի. ես ալ չեմ կրնար ըսել՝ ո՛վ սիրելի քաղաքդ Արամազդայ(1):» Ասոր մէջ ո՛ւր է վիշտ և վհատութիւն: Բովանդակին անհուն և երանաւէտ մտածումին մէջ՝ ընկուզած է միտքի ամէն մտածում անձնական:

Մեծ ճիգ մըն է աս. և միտքը՝ պաշարուած սահմանափակ գաղափարներով՝ ներքստափակուած նաև բնաբար ինքն իր մէջ՝ դժուարաւ կընդլայնի կընդարձակի, մոռնալու համար ինքզինքն անհունին սիրոյն մէջ: Մանաւանդ նուազումի և նուազումի այդ ժամանակամիջոցներուն՝ մարդ ոչ այնքան կը խոկայ իր մեծութեան քան իր տկարութեան վրայ, և վերստին կիյնայ անդորր տիեզերքի գաղափարէն իր թշուառութեան և ոչնչութեան ուրուականին: Եւ այս անգամ աղբււր մըն է միսթարութեան, որ դառն այլ զօրացուցիչ միսթարութիւն մըն է: Մարդ ի՛նչ կարեւորութիւն կրնայ տալ իր տիրութեանցն ու անձակներուն՝ երբ համեմատ է իր փոքրրկութիւնն անհունութեան հետ: Ի՞նչ կարեւորութիւն ունին հոգերն օրուան մը և հիւլէ-արարածի մը. որ կորսուած է ժամանակին ու միջոցին երկու անդունդներուն մէջ: «Յիշէ՛, ո՛վ մարդ, տիեզերական տարածութիւնը, անորմէ ի՛նչչափ մասն ունիս դու. յիշէ՛՝ տիեզերական տեւողութիւնն և անորմէ ունեցած թոռցիկ բաժինդ: Խոկա՛ ստէպ եղած և ըլլալիք իրերուն յաջորդութեան և փախստեան արագութեան վրայ: Վասն զի աստի գոյութիւնը կը նմանի գետի մը, որ կը հոսէ յաւիտենական սահանքի մը մէջ, և կենդանիք կը փոխուին յաւիտենական փոփոխութեամբ մը, և պատճառները կերեւութանան անթիւ

(1) Կը թուի բնութեան կամ աշխարհի համար կըսէ: (ԹՐԳ.)

այլակերպութեանց մէջ, և կա՛յ անդունդ մը անյատա՛կ. անցեալն և յետոյ ապագան՝ ուր ամէն բան պիտի ընկղմի: Այսպիսի վիճակի մը մէջ՝ յիմարութիւն չէ՞ ուրի հպարտանալ և ինքնատանջ թախծիլ:— «Ամենայն ինչ ի մեզ և մեր շուրջը՝ պիտի անհետի ընդհուպ, մեր մարմինները պիտի անհետին նիւթական աշխարհին մէջ և մեր յիշատակները տեւողութեան մէջ... Ա՛հ, այս ամենայն ինչն որչա՛փ անարգ ու արհամարհ է, որչա՛փ ապականած կորստական և մեռա՛ծ»:— «Նովը գետին կը փռէ անտառներու տերեւները, անոնց պէս կըզգեանէ՛ մարդոց սերունդները, գովեստն ու նղովքը, ձա՛յնը ցնծութեան: Այս ամէնը կը ծնին կը ծլին գարունի մը մէջ, ապա կուգայ հոյի և կուերէ անոնք, ու անտառն անոնց տեղ կը բուսցունէ ուրիշներ: Այս կարճ տեւողութիւնն հասարակաց է ամէն բանի, և դուն, ո՛վ մարդ, կը խուսես կամ ետեւէն կը վաղես ամէ՛ն բանէ: ամէն բանի, որպէս թէ անոնք յաւիտենական էակներ ըլլային: Քիչ ժամանակէն՝ ահա պիտի փակես աչուրներդ, և զքեզ հողին տուողը լալու համար՝ ուրիշ մը ի գոյ պիտի գայ»— «Մարդկային կեանքի տեւողութիւնը՝ կէտ մըն է միայն. մարդուն գոյութիւնն՝ հոսում մը, իր զգայնութիւնն՝ անկարողութիւն մը. իր մարմինը՝ կառոյց մը որ կիյնայ. իր հոգին՝ դարձադարձող շոշափ մը. իր բաղբը՝ նսեմ իմն, և իր համբաւը՝ կոյրերու գատում մը. կարճ խօսք, իր հոգիին մէջ ամէն բան երազ և ծուխ ցնդական է, իր մարմինին մէջ ամէն բան կանցի ու կը փախչի. իր կեանքը՝ պատերա՛զմ մըն է, հիւրի մը բնակչութիւնը, և գերեզմանէն ետքն իր փառքը՝ մոռացում մը: Եւ ո՛վ կրնայ փրկել զինքն այս ամէնուն մէջ, մի՛ միակ բան մը, փիլիսոփայութիւնը.»— Միսթարութեանցէ՛ք ուրեմն, հէ՛ք մահկանացուք, ձեր տկարութեանն և ձեր մեծութեանն համար՝ ի տես անհունին, ուրկէ դուրս ցցուած էք և ի տես

անհունին, ուր պարունակուած էք, խորհելով յաւիտե-  
 նական այն արեգակն որուն մէկ ճառագայթն էք և  
 յաւիտենական այն գիշերն՝ ուր պիտի երթայ նուազի  
 այդ ճառագայթը<sup>(1)</sup>: Ամէն կողմէ՛ անհունը կը սեղմէ ու  
 կանդորբէ՛ Վճեզ, և բնութիւնը, որ կը բորբոքէ կը բար-  
 ձրացունէ կամ կը ջաղիւէ ձեզ, կը միացունէ ձեզ իր  
 ներգործող ոյժին կամ իր հանգստեան»:

Այս մտածութեանց վրայ՝ տաննելից դարէ ի վեր  
 շատ բան ուսանք. բայց այս վարդապետութեան բար-  
 ձրութեանն ու ճշմարտութեան հասնող բան մը չենք  
 գտած բարոյական փիլիսոփայութեան մէջ: Աշխարհը  
 վարող օրէնքներուն մանրամասնութիւնը լաւագոյնս  
 թափանցուեցաւ մեր գիտութեան կողմէն, բայց՝ լեզուի  
 տարբերութենէ՝ մը զատ՝ այդ մեր գիտութիւնը դար-  
 ձեալ կը յանգի այս փիլիսոփայութեան բովանդակիւ  
 վրայ:



(1) Յաւիտենական արեգակին ճառագայթն՝ որ  
 ինքն ալ հետեւաբար յաւիտենական ըլլալու է՝ ինչ-  
 պէ՞ս կը նուազի... (ԹՐԳ.)



### Յ. Գ. ՄՐՄԱՐԵԱՆԻ ՏՊԱԳՐԵԱԼ ԳՈՐԾԵՐԸ



Դրշ.

Ա. Հուզոնի փոսկոլեայ և ԻՊ. Պինդեմանտի Գերեզմանք	5
Բ. Կենցաղ կամ դատտիարակոթ. Հ. Սրէնսըրի	40
Գ. Ալէլուիա՝ իննեակ իմաստասիրական	5
Դ. Հին օրեր ու աճյր օրերու Մեծատունք.	5
Ե. Ալէլուիա յեէմ., ուղևորութիւն նկրդրկն.	10
Զ. Հին օրեր. Պուէտ Սաչատուր Մխաքեան	7. 50
Է. 19րդ. Դար և Յովն. Պրուսացի Տէրոյնց	12. 50
Ը. Ստուերք Հին դէմքերու—	5
Թ. Թուրքահայոց նին վճակնթ. և վճակնք.	12. 50
Ժ. Ալէլուիա՝ տասնեակ իմաստարկն. Բ. սպգը.	7. 50
ԺԱ. Մասնական պատմ. Հայ Մեծաբուններու	10
ԺԲ. Իսլամ Մարգարէն Մէնմէտ	5
ԺԳ. Պատմ. Հայ գրականութեան... Մասն Ա.	7
ԺԴ. Տիեզերք ու փիլիսոփայութիւնը Ի. Թէնի	1. 52
ԺԵ. Պատմութիւն Թուրքահայոց 19րդ. Դարու՝ վարչական, արհեստական, բանասի- րական ու փիլիսոփայական՝ 700 էջի չափ (ի բաժանորդագրութեան...)	30

Կը ծախուին՝ Կ. Պոլիսի գրավաճառանոցները և  
Գրլըճեան ու Կաղըճեան գրատուններն, ինչպէս մեծա-  
քանակ՝ մեծ զեղչով՝ հեղինակին քով ի Սկիւտար,  
Թօփնանէլի Օղլու Ճատաէսի, Թիւ 15:



«Ազգային գրադարան»



NL0143191

1044  
1793